

ՄԻՐՏ ԵՒ ՀՈԳԻ

Ժամանակն է, վարդապետներ, որ ես խօսիմ ձեր հոգւոյն հետ,
Որ ձեզ պարզեմ թէ ինչո՞ւ ես վայրավատին յար կը շրջիմ
Ագրոյէն դէպ ի վեճետ. եւ թէ ինչո՞ւ իմ ներարդին
Ալեկոծ է ծովու նըման եւ գետի պէս հեղեղաձայն:

Պայքարն ու վիշտ, առանձնութեան մէջ թէւածող երազանքներն,
Եւ երկնի պէս լայն ու ազատ խոկման ժամերն ու երկունքներն՝
Իմ մէջ դըրին հունուն ու արմատն իրարանցման եւ անդոհի.
Ու արդ սիրու իմ կ'ուոփ նըման հովէն ծեծուող առազաստին:

Զեր նոներուն եւ ձիբենեաց հովանոյն տակ իմ մենակեաց
Կեանքրս նըման է լուսբացի ալիքներուն պապրզումին.
Աչքերու դէմ, գլխուս վերեւ անեզրութիւն եւ մոռացօն.
Ազատութեան եւ սիրոյ պէս ծովն ու երկինքն են սխրալի:

Երբ ես կու գամ ձեր կղզույն մէջ գտնել անդորր եւ լրութիւն,
Միհակութեան եւ հաշտութեան աստուածային ոգին անծիր,
Եւ թերկութիւնն իշխաններու ազնուական հըմայքին պէս՝
Այն ատեն իմ արինիս մէջ կ'իջնէ հոգին Հայրենիքին:

Ես կը սիրեմ ձեզի նըման ձեր ինքնամփոփ մեկուսացումն,
Զեր մըտածման ներաշխարհներն անշարժութեան խորհութով լի,
Զեր վանասան զատիքներն ուր կը դեզերի իրկունին մէջ
Իմ երազկոտ պատանութիւնս, խոպոպահեր եւ կապտաշուի:

Ես կը սիրեմ ձեր կերպարանքն որ կը կանգնի՝ ծովուն դիմաց,
Երբ վերջալոյսն միջոցին մէջ կը նօսրանայ երազի պէս,
Զեր շուրջ յաւետ կը քաւալի կեանքի ովկիան ու շառաչներն,
Բայց դուք խաղաղ է՞ ու լըոին մարդոց առջեւ եւ Աստուծոյ:

Ես ձեր խորքին կը նշմարեմ դաշնակութիւն եւ անդորրան,
Այս զոյգ գանձերն զորս ես երեք չըզրկեցի եւ չընանցայ.
Զի իմ հոգիս անապատն է ուր կը սուլեն մեծ ժամիներն,
Ուր աւազներն հովերուն մէջ կը տարտղնուին զորշ երկնի տակ:

Իմ միտքս մերթ լըքելով կեանքն եւ ծործորթներն խաւարով լի՝
Կը սաւատնի միջոցն ի վեր. այս բընածին գուպարն ու ցաւն,
Այս տապլուսն ու այս դըժովն, այս մղաւանչն ու այս սոսկումն
Միշտ իմ հետո են, ոսկորիս մէջ, իմ կրքերուս աշխարհն ի վեր:

Երբեմն տենչանք մ'անդաստական կը պլութի' իմ մարմինիս,
Խղնմըտանքիս եւ զիդերուս. վերածուիլ տա՛րը եւ կենանիւք
Գետի շաշին, երկնի բացին, տարածութեան ոգիներուն,
Անչըպետին որ կը պատէ երկրագունան իր լրութիւնով:

Ես կը սիրեմ ինչ որ ձերն է, ինչ որ կ'ապրի եւ կ'ուռնանայ
Ձեր ճակտին տակ, ձեր ինքնութեան եւ ձեր հոգոյն բացերն ի վեր,
Ինչ որ առատ եւ բազմերակ ներշնչումով եւ պերանութեամբ
Ձեզ կը ձօնէ այս հոյակապ բազմածալ ծովն ու իր ափերն:
Ձեզ կը ձօնէ այս հոյակապ բազմածալ ծովն ու իր ափերն:

Ահաւասիկ կոհակն արդէն կը վրդովի փորորկին մէջ,
Երկնի բացէն կ'անցնին նըման ըստանալից բանակներու,
Ամպերն հուժկու. ահաւասիկ ձեր նոնիներն կ'ողեվարին
Նըման ուազի մէջ դիտապատ զիմուրիներն մահացումին:

Ես կը սիրեմ այս մոլեռանդ խառնաշըփոք իրարանցումն,
Այս մըրութիւնն ծովուն վըրայ, այս ասկալի կանչը հովուն,
Այս մըլսրազոյն ներմակութիւնն որ կը յորդի ափերէ ափ,
Վըտարանդի եւ մենասէր իմ հոգինս աշխանքն նըման:

Մարմնիս մէջէն կ'անցնին անվերջ սարսուներու խըլտումներ
Մինչ աչքերու մէջ կը լեցուի զիշերային այս տեսարանն.
Իմ հանոյքիս եւ իմ սիրոյս կ'ողեկոչէն ես այժմ, Հայրե՛ր,
Պատանեկան տարիներուս պայրբնական խըլախնանքներն:

Միհակ եւ լուռ, հոգիս ընդմիշտ տակնուվըրայ եւ անհանգիստ,
Կու զար հանգչի ծովուն դիմաց ըստուերներուն տակ ձիբենեաց.
Շուրջըս կ'ուռէր կենդանական շնչառութեամբ մը յոգնատանչ
Շովի յաղթանիստ, մինչ երեկոն կ'աստղոստէր բաղքին վըրայ:

Տակաւ աղօտ լոյսը օրուան կը պարուրուէր ջուրերուն հետ,
Ծովուն երկնի խորքէն կարծես կ'անցնէր նոր կեանք մ'անքարչական,
Գեղեցկութիւնն իմ սրտիս մէջ կը կարկըքէր սիրոյ նըման,
Շուրջըս իրկունն էր անընդհատ մարգարտահունչ ձայներով լի:

Եւ այն ժամն էր խոկումներու. անցեալն ընդուստ իմ մտիս դէմ
Կը բարձրանար ինչպէս կաղնին կը բարձրանայ դաշտերուն մէջ.
Ինչպէս ամպրուն ու մեծ հովերն իրենց մըրին քունին յանկարծ
Անտառներու եւ վիհերու բովին կ'ուռնան բողոքի պէս:

Եւ այն ժամն էր խոկումներու. ձեր աշխատանքն ու ձեր վառ սէրն
Զիս կը կապէր ձեր մըտածման, ձեր ըստեղծիչ մեծոյի ուժին.
Անդրդուելի ձեր հաւատքին բացասանն յար զիս կ'առինքնէր,
Ուր իմ հոգիս կ'երքար փնտուի Հայ Յիսուսներ վէրքերով լի:

Ճանչցայ ձեր մէջ նազովրեցին. ճանչցայ ձեր մէջ Աստուածն հայուն,
Ճանչցայ ձեր մէջ Հայրենիքիս սարալանչերն մենութեամբ լի,
Ճանչցայ ձեր մէջ Հայրենիքիս սարալանչերն մենութեամբ լի:

Ճանչցայ ձեր մէջ մեր հոյակապ տաճարներուն պատերի առկախ,
Ճանչցայ ձեր մէջ մեր գիւղացւոյն դէմքի միւռնն ու ժաղցրութիւնն :

Եւ իմ հոգւոյս վըրայ իշան մեր աստուածներն եւ մեր սուրբերն,
Եւ իմ յուզումս եղաւ յոխորտ ինչպէս բուժերն որ կը վազեն՝
Արարատեան դաշտին վըրայ. ես ըզգացի իմ կուրծքիս տակ
Քառամբակ տըրտին արու նըժոյգներո՞ւն որոնց լանջին

Մեր ասպետներն մարտերու մէջ դիւցազնացան քշնամոյն դէմ.
Մարմինս եղաւ հոգւոյս նըման. խոկալներս բորբոքեցան.
Իմ սրտին մէջ լըսեցի ձայնն իմ հայրենի անոյշ հողին,
Մայրենական համբոյրի պէս հըրապուրիչ եւ սրբազն :

Եւ հիմա ես, Հայրե՛ր, կ'ապրիմ մենուրեան մէջ իմ խոհերուս,
Շուրջը յաւէտ կ'ալեծըփայ ձեր կանաչ ծովն ու ափութներն .
Թեւերըս բաց, ձիրենոյն տակ ես կը հանգչիմ այժմ գլխահակ,
Մարմինս յեցած ձեր դարաւոր «Բազմավեպ»ի լայնշի կոնդին :

4 Նոյեմբեր 1943

ԱՐԱՄԱՅԻՍ ՄՐԱՊԵԱՆ



ՀԱՅ ՄԱՐՏԻՐՈՍԻՆ ԱՂՕԹՔԸ

Հաճոյքով կը հրատարակենք հոս խտալացի երիտասարդ բանաստեղծի մը
Հայասիրական մէկ արտայայսութիւնը հետեւեալ քերթուածով, զոր կը նուիրէ
Հայ ժողովուրդին, մաղթելով ողջունել անոր վերականդնումը քաղաքակիրթ
աղդերու կողքին :

Տէ՛ր, աշխարհի բարձունիքն,
Ուր Խաչըդ սուրբ կանգնեցիր,
Լսէ՛ ինձ որ ի՛մ վէրքերուս
Խորէն եւ ի՛մ արիւնվս
Ժողովուրդիս համար, Աստուած, կ'աղօթեմ:
Չունիմ շիրիմ մը ես երկրիս վրայ պարարտ,
Եւ իբր ընծայ չունենալով ծաղիկ մ'ալ,
Խրամանչիւր հայու սրտին մէջ կ'ապրիմ:
Դէմք մը չունիմ, անկերպարան եմ եղած,
Սակայն միշտ խրոյս եւ ոչ երբեք գլխահակ
Իմ պաշտելի ցեղիս մէջէն ես անցայ:
Հարցընողին իմ անուն
Ճակատագիրն հանդարտօրէն պիտ'ըսէ.
«Անմեղ անուն մ'է եւ նըման աղօթքի
Կ'արտարերուի, մարտիրոս մ'է հայազգի»:

Տէ՛ր, աստղըդ սուրբ քող վարէ
Միշտ լուսաւոր գծէ ազգի իմ
Ազատելու իրաւունքներն հայրենի:
Ըրէ՛, զի մէն մի հայ մայրիկ, իր սրտով՝
Ճմլած սէրէն ու ցաւէն,
Որդի մը նոր ծնանի միշտ,
Որ մեծնալով նըւիրէ
Միտքն ու բազուկն իր Ազգին:

Ցեղ մը անանց է եւ մեծ
Երբ չ'անհետիր արտերու մէջ անմըշակ
Մոխիր դարձող բիրտ նիւթին,
Այլ երբ կ'ելլէ, նակատագրին իսկ յաղթող,
Իր պատմութիւնն իր արիւնով գրելու:
Ո՛վ Տէր, օրինէ՛ տուներն այն
Ուր ամէն մի ժար սէր է,
Ուր օրինէ՛ այն կրակարաններն հայրենի
Ուր պատմութիւն մը կայ մէն մի կայծին մէջ:
Օրինէ՛, Աստուած, հայրենիին իմ պապերուս,
Դիրեն համար մեր սէրն համակ քող ըլլայ
Մաքուր պողպա'տը ցըռուկին իր նաւուն:
Ճողերը մեր օրինէ՛ Տէր,
Որոնցմէ հացը կեանիին
Կը հանէ ազգս, եւ սահմանն
Հայաստանի գծուած է,
Ճիշտ միեւնոյն ժողովուրդէն նահատակ:

Սահմանագլուխն Հայաստանի մեր արի՛ւնն
Խոկ է, ո՛վ Տէր աշխարհաց, իի՛ն դիւցազներն
Խաչիդ առջեւ ծնրադիր
Կը բարձրացնեն միարան
Կոչը յոյսի, եւ հաւատի, հեզուրեան:
Դարձո՛ւր, ո՛վ Տէր Աստուած, հայեացքը մտֆիդ
Ճակատագրին մեր հէֆ եւ մեր սուրբերուն,
Նժդեհներու մեր՝ երկրին մէջ օտարին,
Ու շընրիկ՝ անիրիկուն օր մը նոր,
Ժագած մեր հին հայրենիին վրայ հայկեան:
Դու որ մարդուն համար, քշուան ստեղծուածին,
Գողգորայի վըրայ քու կեանիը տըւիր,